



Երևան, 26 Փետրով, 2024

ՏԵՐՈՒԱԿԱՆ ԱՊՈՔ

(Միասնաբար արտասանուած)

Իմասդութիւն Հօր Յիսուս, փուր ինձ իմասդութիւն կբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փոկեա վիս. Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

ՍԱՂՄՈՍ 56

ՀԱԼԱԾԱԿԱՆ ՄԱՐԴՈՒՆ ԱՂԱԶԱՆՔՆ ՈՒ ՆԵՐԲՈՂԸ

Պղորմէ ինծի, ով Ասպուած, մարդիկ կեանքիս կը սպառնան.

անոնք որոնք ինծի դէմ կը պարերազմին՝ կը նեղեն զիս ամէն օր:

Թշնամիներս զիս օրն ի բուն ովանակոխ կ'ընեն,

շափեր ինծի դէմ պարերազմ կը մղեն ամբարդաւան կերպով:

Բայց վրանզի ժամանակ ես քեզի կը վսպահիմ:

ԶԱՍՊՈՒԱԾ կ'օրիներգեմ իր խօսքին համար,

Ասպուծոյ կը վսպահիմ, եւ ալ չեմ վախնար.

մարդ արարածը ի՞նչ կրնայ ընել ինծի:

Անոնք ամէն օր իմ խօսքերս կ'այլափոխեն,

եւ կը խորհին՝ թէ ինչ չարիք կրնան հասցել ինծի:

Ինծի դէմ դաւ կը նիւթեն, դարան կը մդնեն,

եւ քայլերուս կը հետեւին՝ զիս սպաննելու առիթի սպասելով:

Վյաքան անիրաւութիւն անպափի՛ժ պիփի մնայ, ով Ասպուած,

բարկութեամբ զանոնք գետնին հաւասարցուր:

Գիրես հաշիւր թափառումներուս, զիրես քանակը թափած արցունքիս.

Ճ՛ որ ասոնք արձանագրուած են գրքիդ մէջ:

Այն օրը որ ես օգնութեան կանչեմ քեզ,

թշնամիներս նահանջի պիփի դիմեն,

որովհետեւ հասպար զիրեմ, թէ դուն հեփս ես, ով Ասպուած:

ԶԱՍՊՈՒԱԾ կ'օրիներգեմ, իր խօսքին համար,

Տերը կ'օրիներգեմ, իր խօսքին համար:

Ասպուծոյ կը վսպահիմ, եւ ալ չեմ վախնար. մարդիկ ի՞նչ կրնան ընել ինծի:

Պիփի կապարեմ քեզի ըրած իմ ուխտերս, ով Ասպուած,

երախտագիրութեամբ իմ զոհերս պիփի ընծայեմ քեզի:

որովհետեւ զիս մահուրընէն փրկեցիր, ովքերս սայթաքումէ հեռու պահեցիր,

որպէսզի ես Ասպուծոյդ ներկայութեան մէջ ապրիմ,

այն լոյսով՝ որ կեանք կու փայ:

ՀԱՐՍԿԱՆ-ԱՊՈՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուրբ Երանութումիւն, առուր աշխարհա խաղաղութիւն:

Եւ Համանդաց բժշկութիւն, նսծեցելոց արքայութիւն:

Արի Աստուած Հարպին մերոց, որ ապաւէն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսոս Փրկիչ մեզ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,

աշ քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի գիշերի,

ի օստիլ ի տան, ի գնալ ի ճանապարհ,

ի ննջել եւ ի յառնել, զի մի երքեֆ սասանեցայց.

Եւ ողորմեա՝ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ՀԱԱԾԱԿԱՆ ՄԱՐԴՈՒՆ ԱՂԱՉԱՆՔՆ ՈՒ ՆԵՐԲՈՂԸ

Եթէ պահ մը մդրածենք, պիսի տեսնենք, որ քանի մը առիթներով Դաւիթ իր աղօթքներուն կեղրոնացումը իր ունեցած դժուարութեան վրայ դրած է: Այնպէս կը թուի որ կրկնութիւն է: Պահ մը կրնանք ըսել, որ միթէ քիչ մը շաբ չ' նոյն բանին մասին խնդրանք ներկայացնելը: Բայց չմոռնանք, նոյն վիճակին մէջ նաև մենք կրնանք ըլլալ: Ուրեմն, ի՞նչ ցոյց կու դրայ այս երեւոյթը:

1. Բնական երեւոյթ է, որովհետքեւ այնքան արեն որ գակալին դուրս չ' եկած Դաւիթ այդ դժուարութենէն, ուրեմն մնայուն իր աղածանքը այդ վիճակին մասին է որ կը ներկայացնէ:

2. Աղօթել եւ երբեք չճանձրանալ: Կը յիշեցնէ այրի կինն ու անիրաւ դագաւորը: Դապս գես

3. Երբեք յուսահագիլ, այլ յոյսով ապասել, որ Տերը զինք պիսի ազաքը:

Հետաքրքրական է նաև, որ այս աղօթքը ցոյց կու դրայ Դաւիթը վիճակը, որ կարծէք պահ մը Ասպուծոյ կամքէն դուրս մնացած, կը փախչի դժուարութիւններէն, եւ կը փորձէ ինչպէս դուրս գալ այս վիճակէն: Սաղմոսին վերնազրին մէջ կը կարդանք Գէթ շրջանին անունը: Շրջան մը, որ Դաւիթի կեանքին մէջ ըրս դրաբեր առիթներով կը յայբնուի:

ա. Ա Թագ. 17, երբ Դաւիթ կը կռուի Գողիաթի հետ:

բ. Ա Թագ. 21, երբ Դաւիթ կը փախչի Սաւուղէն եւ կ'երթայ Անքուս թագաւորին մօպ:

գ. Ա Թագ. 29, երբ Դաւիթ կը հեռանայ Անքուս թագաւորէն:

դ. Ա Մնաց 20, երբ Դաւիթ որպէս թագաւոր կը գրաւէ Գէթը:

55րդ Սաղմոսին մէջ Դաւիթ խնդրեց որ աղաւնիի թեւեր ունենար, որպէսզի հեռուները թռչը, անապար գեղեր, այլ խօսքով՝ նեղութիւններէն ու դժուարութիւններէն հեռու: Բայց ափիկա անցեալ անզամ բացաբրեցինք, ըսելով, թէ նեղութիւններէն հեռանալ, փախչի, երբեք ալ լուծում չ': Ահա կարծէք այդ թեւերը գրուեցան, եւ Դաւիթ Սաւուղէն հեռացաւ, բայց Ասպուծոյ կամքը ի՞նչ էր: Չէ որ Ասպուծ Սամուէլ մարգարէին ճամբով զինք թագաւոր օծած էր փոխարինելու Սաւուղը: Բայց ահա Դաւիթ կը փախչի անոր երեսէն եւ կ'երթայ Գէթ քաղաքը: Այսինքն՝ բան մը որ Ասպուծոյ կամքին հակառակ է: Մենք ալ յաճախ նեղութեան եւ դժուարութեան մէջ չենք կրնար դրանիլ, եւ կ'ուզենք դուրս գալ այդ վիճակէն, կարծելով թէ լուծում է, բայց երկուր գես, որ Ասպուծ եթէ ինք ամէն ինչ գնորինող է, ամէն ինչ իր գիտութեամբ գեղի կունենայ, ուրեմն, նաև կը նշանակէ, որ Ասպուծոյ կամքը այն է, որ զիս հոն դրաւ: Ես կրնամ Ասպուծոյ կամքին հակառակ երթալ, ինչպէս Դաւիթ, բայց չմոռնամ, որ պարբռասք պէտք է ըլլամ հետեւանքները կրելու եւս:

1-2 հմբ Ուրեմն, ի՞նչ եւ ինչպէս աղօթել: «Ողորմէ ինծի, ով Ասպուծ», այսինքն՝ ներէ, որովհետքեւ սխալ որոշում աղի: Եւ ապա յիշելու այն վիճակները որուն մէջէն կ'անցնի, եւ այդ բոլորը դիմելու, որպէս աղիթ վերադառնալու Ասպուծոյ: Ուրեմն, Ասպուծ այդ բոլորը կը գնորինէ, որպէսզի անով մենք վերադառն ունենանք: Այլապէս դժուար թէ անդրադառնանք վերադառնալու Ասպուծոյ: Դաւիթ կը նշէ թէ ինչպիսի վիճակներու մէջէն կ'անցնի, որուն իրեւ հետեւանք ուզեց փախուսք դրաւ: Ես սակայն այդ փախուսքը Ասպուծոյ կամքին հակառակ:

3-4 հմբ ցոյց կու դրան, Դաւիթի խոսպովանութիւնը, թէ սրբին մէջ ինչ կայ եւ բերնով խոսպովանելու թէ Ասպուծոյ կը վսպահի: Ինչո՞ւ փախուսք դրուա, որովհետքեւ մարդիկ կեանքին կը սպառնային, ամէն օր կը նեղէին, թշնամիները զինք ոփնակոխ կը նեղէին: Ինք սակայն, այդ բոլորին դիմաց պէտք էր որ վսպահէր Ասպուծոյ: Ահա այս համարներուն մէջ կ'ըսէ. «Վրանզի ժամանակ քեզի կը վսպահին, չեմ վախնար, որովհետքեւ մարդ արարածը ի՞նչ կրնայ ընել ինծի»: Ահա երբ Ասպուծոյ կամքէն դուրս ենք, վախ կոչուածը ինքնարերաք մեզ կը պաքը: Իսկ թէ ի՞նչ բանէ կամ որմէ վախնալ: Դաւիթ կ'արդարայպուի ըսելով, մարդէն: Բայց երբեք ամբողջութեամբ Ասպուծոյ վսպահի, մարդ արարածը ի՞նչ կրնայ ընել իրեն: Այսօր ալ նոյն վիճակին մէջ մենք կրնանք ըլլալ: Նիւթական դժուարութեան պարագային, հիւանդութեան ժամանակ, այսօրուան աշխարիի ալեկոծութեան դիմաց: Այս բոլորը մեզ կրնան մդրահոգել, ու մեզ վախով պաքել, բայց Դաւիթի նման երբ խոսպովանինք եւ ըսենք. «Ասպուծոյ կը վսպահիմ, չեմ վախնար»: Դաւիթ ի՞նչ բանի կը վսպահի, «Ասպուծոյ խօսքին»: Ուրեմն, Ասպուծոյ խօսքը ունի զօրութիւն. կարդանք Ասպուծոյ խօսքը, որպէսզի մեզի դրայ այդ վսպահութիւնը, որ որեւէ մէկ բանէ զվախնանք, բացի իրմէ: Ես այս պարագային, իրմէ ըսելով. երկիոդ, յարգանք, ակնածանք, եւ ոյ թէ ահ ու սարսափ:

5-6 հմբ այս համարներուն մէջ Դաւիթ կ'անդրադառնայ որ իր կեանքին մէջ մարդիկ կան չարիք կը հասցնեն իրեն, զինք սպաննելու աղիթ կը փախուն: Բայց ասոնք երբեք ալ պաֆճառ չին որ Ասպուծոյ կամքէն հեռանար: Բայց յաճախ կը մոռնանք, որ Ասպուծ եթէ կ'արփօնէ, որ այս բանները

պատրահին, ուրեմն նպարակ մը ունի այս բոլորին մէջ: Նպարակը, որ մենք միշտ ճիշդ ճամբուն մէջ ըլլանք: Ասպուած շափ լաւ գիտէ, ինչ կնանցնի կը դառնայ մեր կեանքին մէջ, բայց նաև Ասպուած կուգէ, որ մենք գիտակցինք ու անդրադառնանք, թէ ինչ կը պատրահի մեր կեանքին մէջ, եւ ըստ այնմ իմասպութիւն խնդրելու Իր կամքը հասկնալու եւ այդ կամքէն շեղելու:

7 հմր այո, որքան ալ Ասպուած եթէ կը թողարրէ, որ բաներ պատրահին մեր կեանքին մէջ, բայց նաև չարգօներ որ այդ բաները իրենց սահմաները անցնին: Օրինակ, երբ կը կարդանք Եսայի մարգարէի գիրը, այնպեղ Ասպուած կըսէ, որ Յուդայի վրայ գաւազան մը պիտի բերէ, որպէսզի անով դասպիարակէ Իր ժողովուրդը, եւ այդ գաւազանը Բարելոնն է, բայց նաև կը յիշեցնէ, որ եթէ այդ գաւազանը հպարփանայ, այդ գաւազանը պիտի կուրքը: Սա կը նշանակէ, որ Ասպուած պարրասպ է մեր կանը լսելու, երբ մենք կանդրադառնանք, թէ հեռացեր ենք Ասպուծոյ կամքէն, որուն համար ալ բաներ կը պատրահին որ եփ վերադառնանք: Ահա կաղաղակեն, որպէսզի Ասպուած վերջ գայ այդ բոլորին, եւ Ասպուած պարրասպ է վերջ գալու:

8 հմր Ահա Դաւիթ կը գիտակցի եւ կարգայագրուի ըսելով, որ Ասպուած գիտէ ինչ վիճակի մէջէն կնանցնի Դաւիթ, եւ կը դեսնէ անոր թափած արցունքը, եւ կու գայ ըսելու, որ այդ բոլորը արձանագրուած են, այսինքն՝ պարկերաւոր ձեւով, ամէն ինչին գեղեակ ես: Երբ այսպիսի բաներ պատրահին մեր ալ կեանքին մէջ, նեղութիւններ, դժուարութիւններ, այնպէս ընենք, որպէս պարիծ, այլ՝ որպէս Ասպուծոյ սիրոյ արդայագրութիւն: Պիտի ըսէք, ի՞նչպէս. ի՞նչ սիրոյ արդայագրութիւն: Յիշենք Պողոս Առաքեալի խօսքը, «Եթէ Ասպուած ձեզ յանդիմանէ, մի նեղուիք, որովհետեւ իրեւ հայր ձեզ կը սիրէ» Երբ 12:5-7: Ուրեմն, այդ նեղութիւններն ու դժուարութիւնները պարիծ չեն, այլ ընդհակառակը, «նեղութիւնները մեզի համբերութիւն կու գան, համբերութիւնը՝ գոլկունութիւնը, գոլկունութիւնը՝ յոյսը, իսկ յոյսը երբեք ամօթով չի ձգեր, որովհետեւ Ասպուծոյ սէրը գեղ գտած է մեր սրբերուն մէջ՝ մեզի գրուած Սուրբ «Հոգիին միջոցաւ» Հռոմ 5:3-5: Ահա թէ ինչու իմասպութիւն կը խնդրենք այս բոլորը հասկնալու, եւ համբերութիւն կը խնդրենք այս բոլորը գանելու:

9 հմր Դաւիթի ամբողջական վարահութիւնը, որ Ասպուած պիտի փոխէ այդ կացութիւնը իր ժամանակին, բայց Ասպուած կը սպասէ այդ պահը, որ Իրեն դիմենք: Չնորոնանք Քրիստոսի գուած խոսքումը, «Ես ձեզի հետ եմ մինչեւ աշխարհիս վահճանը»: Ահա Դաւիթ նոյնը կը խոսքովանի. «Որովհետեւ հասպաս գիտեմ, թէ դուն հետու ես, ով Ասպուած»:

10-13 հմր կարծէք ամփոփումն է.

ա. Շնորհակալութիւն յայգելու Ասպուծոյ խօսքին համար: Վյո խօսքի գօրութեան, այդ խօսքի խոսքումին:

բ. Ամբողջութեամբ Ասպուծոյ վարահելու, եւ մարդում չվախնալու:

գ. Ասպուծոյ ծառայելու, եւ շնորհակալութեամբ զոհերը ընծայելու:

դ. Որովհետեւ Ասպուած գինք փրկեց մահուլնէն, ովքերը սայթաքումէ հեռու պահեց, որպէսզի Ասպուծոյ ներկայութեան մէջ ապրի ողջերու երկրին մէջ, այն լոյսով որ կեանք կու գայ:

Հակառակ իր կրած նեղութեան, դժուարութեան եւ հալածանքին, Դաւիթ կը գիտակցի, որ Ասպուած զինք պահեց սայթաքումէ, եւ զինք փրկեց մահէն: Ո՞ր մահէն, հոգեւոր: Ուրեմն, յիշենք մենք ալ, երբ Դաւիթի նման այսպիսի վիճակներու մէջէն կնանցնինք, չնեղուինք, չյուսահարինք, այլ ընդհակառակը ամբողջութեամբ Ասպուծոյ վարահինք ըսելով. «Հասպաս գիտեմ, թէ դուն ինծի հետ ես, ով Ասպուած»: